

**Ամենասիրելի հօրեղորորդի  
ծառի Պատավի Գանգաշեան  
Գահիրէ**

Ժամանակին ստացեր եմ թունիս 1948 թուակիր նամակդ եզիպոսուն եւ շատ ուրախ եղայ ձեր բարի լուրերը առնելուն եւ երէ չեմ պատասխանած մինչեւ հիմա յետագայ տողերէս կ'եղրակացնես պատճառը:

1948 Մայիս 13ին Հինգարքի իրիկուան մօս հնչեց ահազանգը, մեր բաղը պատերազմական գօտիի վերածուեցաւ, այդ գիշեր բոլոր բաղը պարզուեցաւ, մնեն միայն մնացինք մեր տունը երեք օր անհնդիաս՝ երբ սաստկացան գործողութիւնները կիրակի օր Մայիս 16ին՝ մեր սենեակի պատուանեն փախանք վանք եւ նախախամութեան շնորհիւ պատսպարտուցանք Ա. Թորոս եկեղեցին կից՝ ընդարձակ սենեակի մը մէջ (ժամանակին գրադարան էր լրագիրներով լեցուն Համազասպ վարդապետի հսկողութեան տակ): Ի՞նչ քաղաք, սենեակը մեր նախնիքը կառուցեր են Հերում Թագաւորի կողմէ, դրան վրայի արծանագրութիւնը կը վկայէ, իսկ Ա. Թորոս եկեղեցին դարձեալ մեր նախնիքներէն Լեռն Թագաւորի (Հերումի Հայրը) կողմէ կառուցուեր է ի յիշատակ իր պարապետ եղոր Թորոսին որ պատերազմի ատեն նահատակուեր է:

Այդպէսով ահա մեր բնակած տունէն եկանք դարձեալ մեր տոհմային տունը: Ո՛րչափ ուրախ եղայ Աստուծոյ շնորհած երախտիքէն, մեր պապերուն կառուցած տունը որուն մէջ կը բնակէին եւ եկեղեցին որուն մէջ կը յիշէին իրենց ննջեցեալները, այդ վայրկեանէն ժաշակերուցայ, վախ ու սարսափ ինձ

համար ոչինչ էին, ինչզցինքս գտայ ամենապահով տեղը, իմ հիւանդութիւնս մոռցայ երիտասարդ դարձայ, արիւնս կեռար, կայտառ էի եւ ուրախ ի՞նչ բախտաւորութիւն, սենեակէս գրերէ տասը մերը հեռու կը գտնուի Ս. Գլխադիրը: Սենեակիս դրուէն կը տեսնէի Ս. Ստեփանոսովի պատուանը եւ Տովի Ս. Աւազանը, կ'իմանայի եկեղեցույ րողոր արարողութիւնները, առոտուն տախտակը եւ զանգակը չը զարկած՝ արդէն արրուն եմ եւ սենեակէս կը հետեւիմ արարողութեան:

Տէր երէ զշրուենս իմ բանաս, բերան իմ երգեսց զօրիներգութիւնս ու, Օրինեալ է Աստուած (Ո՛վ Տէր, երէ իմ շրբունքս կը բանաս, իմ բերանս պիտի երգէ եւ օրինութիւններդ, օրինեալ է Աստուած) եւ այսպէս ամէն առոտու աղօրելով Աստուած բաց ձգեց իմ շրբունքս, որպէս զի երգեմ իր օրինութիւնները եւ բանմ օրինեալ է Աստուած որ պահեց զիմեզ, պահպանեց զմեզ Աստուած որ պաշտպաննենք Ա. Գլխադիրը, Ս. Յակոբայ հաստատութիւնը որուն համար մեր նախահայրերը գաղրեր են մեր հայրենիքէն կիյլիկայէն դէպի Դարագ եւ յետոյ հոս՝ ապրելու համար վանքին կից, օժանդակելու համար միարանութեան Ս. Տեղեաց պաշտպանութեան պարտականութեան մէջ եւ այսօրուայ նման վտանգներու ատեն պաշտպանելու Ս. Գլխադիրը:

Ուրբ ամիս անընդհատ ապրեցայ այդ սենեակին մէջ եւ վերջին աստիճան ուրախ էի որ պարտականութեան գորոխն էի կեցած եւ մեծ հայրերուս ճամրէն կը ժալէի եւ երէ Աստուած մի արասց

պէտք ըլլար գոհուելու, պարտականութիւնս կատարած կ'ըլլայի ուրախ սրտով քաղուելու Ս. Գլխադիրի մօս, մեր նախահայրերուն շիրիմներուն բով. ուրբ ամիսը շուտով անցան առանց զգալու երուաղէմի ծանր վիճակը. աղօքն էր մեր զրադումը, մեր եկեղեցոյ հայրերէն Ս. Նարեկի աղօքներուն գօրութեամբն է որ հաւատքնիս զօրացաւ, ամէն օր կը կրկնէի:- Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ (սրտիս խորերէն Աստուծոյ հետ կը խօսիմ)։ ընկալ քաղցրութեամբ Տէր Աստուած հզօր. զդառնացողիս զաղայանս. (ով Տէր Աստուած հզօր, ընդունէ Քաղցրութեամբ աղայանքը իմ դառն իմ տիուր անձիս) եւ այդպէս շարունակարար իրեն ուրիշ աղօքները, առոտները արդեննալուս պէս սենեակիս դրնէն կը նայէի քէ ինչչպէս կանգուն մնացեր է խաչը եւ գմրէրը Ս. Յակովայ Աստուծոյ կամքով եւ մեր աղօքներուն շնորհիւ: Երբեմն ամընհատ ուրակածութեան տակ էինք. հապա՞յ Թուլիս 16ի գիշերը, ամէն վայրկեան երեք ուումբ կը տեղար մեր վրայ, ամենասոսկալին էր այդ գիշերը. բայց Աստուած զմեզ պահեց եւ պահպանեց եւ մենք ալ մինչեւ վերջը Աստուծոյ հետ կը խօսէինք, սրտերնիս իրեն կապեր էինք եւ փառք Տիրոց վնաս մը չունեցանք։ Չը պիտի պատմեմ ինք մանրամասնութիւններ, հարկաւ ուրիշներկ կ'իմանաս. օրացոյց մը գնեցի ժեզ դրկելու համար, սակայն լուսարարապետը, Վահէին տուեր է մէկ

մը. ետեւի մասին մէջ ընդարձակ տեղեկութիւն կայ դէպէերու մասին. կը կարդա եւ կը տեղեկանաս ժիշ մը։ Հերումը հերքապահ է Պատրիարքին մօս մինչեւ այսօր, շարաբը անզամ մը Պատրիարքին բով կը պառկի պահակութեան համար։

Սիրելի նսայի, ահա պատճառ-ները նամակ չը գրելուս, ինելքս ու միտքս Աստուծոյ տուած էի, եւ դուրսի աշխարհին բնաւ չէի խորհեր, քանի որ մեր վիճակը ծանր էր. փառք Աստուծոյ վերջապէս ժիշ մը հանդարտեցաւ կացութիւնը եւ մեր կաղանդին կրկին մեր տունը փոխադրուեցանք, կը բնակինք մօրս փոքր սենեակին մէշ, վասն զի մնացեալ տեղերը անպաշտպան են, հապայ վերը անբնակելի է, առաստաղի կղմինտը քիած է եւ քառակուսի մէրքի մը չափ ծակ մը բացուած է երկու ոռումբերէն։

Կ'իմանամ որ երկար ճամրորդութիւն մը պիտի ընէմ, Աստուած մեր հետը լինի, բարի ճամրորդութիւն, կը մարդեմ առողջութիւն եւ գործերու յաջորդութիւն, եւ ուր որ լինիք մեզ մի մոռնաք, յիշեցէք եւ բսէք քէ մեր գերդաստանի ծառէն նիւզ մըն ալ կայ երուսաղէմ, մենք մեզի համար կ'աղօքնեմ։ Աստուած մեր հետը լինի. Աշխէնք միշտ կը յիշէ ժեզ եւ շատ կարօտցեր է։

Երբաք բարով ամենասիրելի հօրեղորորդիս

Նիկողոս Յ. Պէտէվեան